

բատունը հիմնայառակ կործանի, այնպիսի կարգ կանոն ամենեւին չգրուի՝ կիանչեն :

— Եթէ յիրաւի այդպէս է, իմ խելքս ալ կհամնի այժմ՝ թէ քանի որ մեր ազգին մէջ շատ գտնուին այդ երկու տեսակ մարգիկը, կարելի պիտի չլինի ըսել թէ մեր ազգը մեծ յառաջադիմութեան մեջ է, այլ թէ յառաջադիմութեան մեծ փափաք եւ սկզբնաւորութիւն մի ունի: Բայց միթէ այս եւս գովելի բան չէ, պարոն:

— Այո, ամենայն իրօք. եւ այս ազգային յառաջագիմութեան գովելի բաղձանքին միայն գեղեցիկ նշաններ են այն ամենայն ուսումնասիրական եւ ազգասիրական շարժմունքներն որ կտեսնուին մեր ազգին մէջ տեղ տեղ՝ քանի մը տարիէ ի վեր. եւ ըստ ինքեան ասկից աւելի ինչ նշանակութիւն ունին այն խոշոր խոշոր խօսքերն որ ոմանց բերնին սովորական սօճերը դարձած են. իննեւսասներհոյ դարս. ազգը այսպէս կամ այնպէս կպահանջէ, ազգերնիս առաջուակ ազգը չէ, ազգերնուս այժր բացուած է, ազգերնիս օրե օր հսկայափայտաց երբազա վրայ է, եւ այլն, եւ այլն, եւ այլն:

Այլ ինչ էր բոլորովին՝ թէ որ մատենագրութիւնը զգալի կերպով ծաղկէր մէջերնիս, եւ ընտիր ընտիր հեղինակներ երեւնային ուսման եւ գիտութեան զանազան ճիւղերուն մէջ. թէ որ ուսումնարանները շատային ու մեծնային, եւ աւելի քաջակիրթ աշակերտներ հասցընէին. թէ որ լրագիր-

ները կուռազիրներ ու սերմանաբաղ թարգմանութիւններ լինելէն դագրէին, ու սկսէին մէկ մէկ ազգային դոյն ունենալ. թէ որ օտար սովորութեանց եւ նորաձեւութեանց սէրը քիչ մը պակսէր մէջերնիս, ու հայկական ընտիր եւ սեպհական ախորժակ մը տիրապետէր ամէն տեղ: Մէկ խօսքով, ազգերնիս մեծ յառաջագիմութեան մէջ է կրսէինք նաեւ մեք՝ թէ որ տեսնէինք ամէն տեղ աւելի միաբանական հոգի, աւելի բարի նախանձ իրարու վրայ, աւելի ճանաչողութիւն ճշմարիտ արդեանց, աւելի անտեսութիւն անձնական մանր պակասութեանց, աւելի պատկառանք եւ սէր առ ազգային եկեղեցին եւ դաւանանքը, աւելի ճիշդ պահպանութիւն ազգային լեզուի եւ սովորութեանց, աւելի ազատութիւն ինտիմազարմանց, աւելի զգուշաւութիւն իտգիտական կրօնամուհախառակութեանց, աւելի հեռաւորութիւն իցած շողքորթութենէ օտարաց, եւ ընդհանրապէս աւելի ընտրողութիւն բարւոյ եւ չարի յընթացս քաղաքական եւ ընկերական կեանաց:

Ահա այսպիսի խօսակցութիւններէն մէկը լսեցինք կըսեմ այս օրերս, եւ ախորժեւով մախք բրինք. յուսամք թէ ազգասէրք եւս ախորժանօք կկարգան, եւ իրենց խոհական խորհրդածութիւնները կընեն ազատօրէն մեր այժմու ազգային յառաջագիմութեանը վրայ:

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն Ա Ռ Ա Մ Ն Ե Ր.

Եթէ վատին միշտ ներես ;
Լաւին վընաս կըբերես :

Ամենուն լեր ներողամիտ ;
Բայց մի երբէք քո անձիգ :

Եթէ առջեւդ Աստուած կայ ;
Ետեւէդ ո՞վ կուղէ դայ :

Ամէն մարդու բան չըտաս .
Ամէն մարդու չըհաւատաս ;
Խենդի հետ գործ չունենաս :

Բարեկամ՝ եւ գիրք
Սակաւ՝ բայց ընտիրք :

Սուտ բարեկամ,
Կեղծ գըբամ :

Հարուստ քաղաք ախտալից ;
Եզոտ պանիր որգնալից :

Խրատ ասողը գիտուն պիտի ;
Լըսողը գիտնազոյն պիտի ;
Պահօղն իմաստուն պիտի :